

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Հ Ա Մ Ա Ռ Օ Տ Ա Կ Ն Ա Ր Կ Մ Ը

ՔԱՐՈՂՈՂ ԵՒ ՄԻԱԲԱՆՈՂ ԵՂԲԱՐՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

ՀԱՅՍՍՏԱՆԻ ՄԷՋ

ԵՐԱՆԵԼԻՆ ԲԱՐՔՈՒՂԻՄԷՈՍ ՓՈՔՐ ԵՒ ԻՐ ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Շարունակութիւն տես Բազմ. 1922 Յունուար. էջ 19)

Ա.

Վերը արդէն իսկ բաւական խօսեցանք իր անձին վրայ Ոմանք իրեն Բոնապինդուրա անունը կու տան սխալմամբ, այլք զինքը Ս. Թովմաս Ազուինացոյն հետևող մը չեն համարիւր, վասն զի զինքը կը շփոթեն ուրիշ Պոնոնիացի դոմինիկեանի մը, Եղ. Բարթ. Բիշխալի եպիսկոպոսին հետ:

Եր. Բարթ. հայերէն գրած է վերոյիշեալ շրջաբերականը (1830), որուն ոճը սրբագրեց Յովհ. Գոնեցի: Ուղղակի այս լեզուով ուրիշ գրութիւններ ունի՞ թէ ոչ, յիշատակութիւն մը չենք գտած:

Անտարակոյս շատ բան հայերէնի թարգմանեց: 1325ին Մործորի վանքին մէջ, Յովհ. Երզնկացիի և Զաքարիա Մործորեցիի, Ս. Թադէոսի արքեպիսկոպոսին հետ հայ լեզուով տարածելու կ'աշխատէր Ս. Թովմ.: Ազուինացիի վարդապետութիւնը Ս. Խորհուրդներուն վրայ (Մասն Գ. Բովկոյ. Աձր. Խոն. Ա.-Եթ.): 1329ին Յովհ. Բրտնեցոյն հետ թարգմանեց Մարդիղութեան և Եկեղեցոյ Խորհուրդներուն վրայոց աստուածաբանական գրութիւն մը, որ նոր թարգմանութիւն մը կը կարծենք ըլլայ Ածրնկն. Բովանդակութեան Գ. Մասին. թարգմանեց նաև նորին Ս. Թովմայի Ընդդէմ Հեթանոսաց Բովանդակութիւնը և հաւաքելով հայերէնի վերածեց Ամփոփումն արամաութեան մ'ալ (Compendium dialecticæ):

Միսական գործերու վրայ վերջը պիտի դառնանք: Կ'ըսուի նաև թէ Վուլկադայի վրայէն Ս. Գրոց նոր թարգմանութիւն մը հրատարակեց, բայց անոր հետքն անգամ չկայ, բաց ի թերևս սաղմոսարանէն զոր յետոյ պիտի տեսնենք: Կը յիշուի դարձեալ որ Ածրնկն. Բովկոյ.էն զատ շատ մը փոքր գրութիւններ ալ թարգմանած ըլլայ: Հուսկ Բարթուղիմէոս ունի նաև ուրիշ լատիներէն գործեր ալ, զորոնք հայերէն թարգմանեց «Թարգման» կոչուած Յակոբ վարդապետ Գոնեցի. և են:

\* Մեկնութիւն Վեցօրեայ արարչութեան. Բացատրութիւն Յոնդապոթոնաբեան պատմութեան.



Քրիստոնեական վարդապետութիւն Արարչութեան վրայ:

Նիւման, Սոմալէն ետք, զեռ հայ լեզուով կայ կ'ըսէ:

- 1.\* Զասք Եր. Բարթ.ի պարսկերէնէ հայերէն թարգմանուած.
2. Մեկնութիւն Ս. Յովհաննոս Աւետարանի, լատիներէնէ թարգմանուած.
3. Կանոնական բողոք մը, նոյնպէս լատիներէնէ թրգ.:

Այս երկու գործերը թերևս՝ կը գտնուին Վենետոյ Ս. Ղազարու ձեռագրաց մէջ. ոչ Սոմալ և ոչ Նիւման կը յիշատակեն ուր տեսած ըլլալին: Նոյն բանն ըսելու

1. Երկու ասորացիք իր անունը կը գտնուին Ս. Ղազարու ձեռագրաց մէջ: 1916



է Գիրք Դժոխոց և Թղ. Խոստովանորեան զրույթեանց համար, զորս Հ. Ալիշան կը յիշատակէ իբր Եր. Բարթէն և Արագունացիէն թարգմանուած 1:

Եր. Բարթուղիմէոսի հայերէն ոճն ու շարադրութիւնը շատ չեն գովեր Մխիթարեանք:

ԵՐ. ԲԱՐԹՈՒՂԻՄԵՄՈՍԻ ԱՐԵԻՄՏԵԱՆ ԸՆԿԵՐՆԵՐՆ

§. 1. - Եղ. Պետրոս Արագունացի

... Իր զրույթները մեծ ազդեցութիւն ունեցան ուղղափառ և ոչ - ուղղ. Հայոց վրայ և բաւական նշանաւոր են Հայոց գրական պատմութեան մէջ:

Սոմալ (Quadro delle opere tradotte, p. 39) այսպէս կը համառուէ անոր գործերը.

- 1. Գիրք առաքիլորեանց և մոլորեանց.
- 2. Իրաւագիրք.
- 3. Քարոզգիրք.

Այս թուարկումը թերակատար և անխումբ է. առաջին վերնագրին տակ երկու տարբեր գործեր կան ա. Գիրք Առաքիլորեանց և բ. Գիրք Մոլորեանց 1...:

Հաւանորէն երկուքն ալ միևնոյն հեղինակն ունին և մի և նոյն Յակոբ Վ.էն 1339ին հայերէն կը թարգմանուին:

Իրաւագիրքը զոր կը յիշէ Սոմալ, Նիւմանի յիշատակածին հետ նոյնն է կարծես, (Von den Rechten und Gerichten), բայց ո՛ր տեսած ըլլալին երկուքն ալ չեն նշանակեր: Նոյնպէս վերնագրէն զատ ուրիշ բան չենք գտներ Սոյր Ս. Պետրոսի գրքէն, զոր Հ. Ալիշան կը յիշատակէ Արագունացիէն և Յակոբ թարգմանէն թարգմանուած (Միւ. էջ 385): - Սոմալ և Նիւման կը յիշատակեն նաև Ճատեր ալ, զորս լատիններէն է հայերէն թարգմանեց կ'ըսեն

Սարգիս Վաշենց: Գոնէ քանի մը մասեր ֆուսցած են Եր. Բարթ.ի ճառերուն մէջ որ կը պահուին Վեննայի Միւ. գրատ. 312 թիւ ձեռագրին մէջ:

Վերյոծոտրիս Պերիարմենիաս (in Perihermeneias) խմբագրեալ Պետր. Արագունացիէն և թրգմ. Յակոբ թարգմանէն. 169-227 թերթերը միայն կան Վեննայի Մխիթ. ձեռագրատունը, թիւ 293. նոյն ձեռագրին մէջ և միևնոյն հեղինակին է ինչպէս կ'հրևայ-Պորփիրի ներածութիւնն (in Porphirii Isagogen) (39-62 թերթ), Ստորոգութեանց Արիստոտէլի, (79-125 թերթ) և Գրոց վեց Սկզբանց (133-159 թերթ):

Թղ. Աստուածաբանորեան Պեռլինի 70րդ ձեռագրին մէջ, Թղ. Առաքիլորեանց և Մոլորեանց գրքերուն հետ միասին է: Լատինէ թարգմանուած կը տեսնուի, բայց թէ՛ հեղինակին, թէ թարգմանչին վրայ որոշ բան մը չենք կրնար ըսել: Ղարամանց՝ հաւանաբար այս Պետրոսին է կ'ըսէ և Յակոբէն թարգմանուած: Արագունացին, Յակոբ թարգմանի օգնութեամբ, հայերէն թարգմանեց նաև պատարագամատոյցն ու ժամագիրքը, ինչպէս յետոյ պիտի տեսնենք:

§ 2. - Եղ. Յովհաննէս Անկլոս

Քանեցոյն ընկերներուն մէջ կը թուէ զինքն կալանսու: Անկլոս կը կոչուի Անգլոյ մէջ ծնած ըլլալուն համար: Թերևս ծագումը իուլանտացի էր, և Բարոզացց կարգին անգղիական թեմին պատկանելուն համար Anglus կոչուած: Երբ նա կը քարոզէր Հայաստանի մէջ, իրեն ժամանակակից և քաղաքակից մ'ալ, Պետրոս ճերալտի, եպիսկոպոս էր իսկուրիոյ (Վրաստան). Յետոյ Պետլինի 74րդ գրչագրին, զոր կը նկարագրէ Ղարամանց, վերջին ծանօթութեան մէջ ոչ միայն բա-

1. Հ. Ալիշան առջնոյն համար այսպէս կը գրէ. Գիրք զժոխոց, Թրգմ. Բարթուղիմէոս և Քանեցոյն: Արագունացի էջ 385.

1. Հ. Ալիշան արդէն իբր երկու տարբեր գործ կը յիշատակէ Սեւակեանի մէջ, էջ 385.

ցայայտ կերպով Անկլոս կը կոչուի, այլ կը յիշուի նաև ծնած գիւղն ալ, որ է Sovinneforth: Այս գրչազերն իրեն հետևեալ գործերը կը պարունակէ.

1. Յաղագս հոգոյն և կարողութեանց նորին. (11 թերթ, 29 տող): Այս ճառը կայ նաև հայ ձեռագրի մը մէջ որ կը պատկանի Վեննայի Ս. Բենեդիկ. կարգին (Schottenstift) «Սկոպտեանց» վանքին:

2. Յաղագս կարողութեանց հոգոյն. (29 թերթ, 50 տող): 50րդ թերթին վրայ ծանօթութիւն մը կայ, թէ այս երկու ճառերն ալ Յովհ. Քոննեցւոյն շնորհիւ գրուած են: Սոյն ճառը վերոյիշեալ Սկոպտեանց ձեռագրին մէջ ալ կայ՝ յետ նախընթացին:

3. Յաղագս ընտրեան Հրեշտակաց (50 թերթ, 84 տողով): 94րդ թերթին ծանօթութեան մէջ կ'ըսուի որ ճառը շարադրուած է 1337ին և թարգմանուած Յակոբ վարդապետէն: Սկոպտեանց ձեռագրին մէջ այս ալ կայ՝ յետ նախընթացին:

Պեռլինի ձեռագրին, ըստ Ղարամբանցի, բուն բնագրին է. թարգմանողն է Եղ. Դոմինիկոս, Յովհ. Քոննեցւոյն աշակերտն: ԺԳ. դարուն թարգմանուած է կ'ըսէ Սոմալ (Quadro delle opere tradotte) նաև «Եր. Բեդայի, անգղիացի բահանային գործը, յորում կը խօսուի իմաստասիրական և աստուածաբանական զանազան խօսքերու վրայ, ինչպէս կ'ենթադրուի՝ լատին բնագրէն թարգմանուած»: Արդեօք այս թարգմ.ը դոմինիկեան եղբայրներէն եղած է թէ Յովհ. Անկլոսէն՝ յայտնի չէ: Եր. Բեդայի գործերն ընդհանուր քրիստոնէութեան մէջ գրեթէ ամենուան ձեռքն են, այնպէս որ պատճառ մը չկայ անգլիացի մը թարգմանիչ համարելու: Սակայն Հ. Ալիշան Քոննեցւոյն ընկերաց թարգմանութեանց մէջ կը յիշատակէ Եր. Բեդայի մէկ գործը Յաղագս կայծականց՝:

(Շարունակելի) Հ. Գ. ՈՍԿԵԱՆ

### ՀՆԿԿԱՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԵՍՐՈՊ ՍԵԹԵԱՆԻ

(Շար. տես Բազմ. 1922 էջ 21)

Պր. Սեթեան, յընթացս իր հնախօսական գործին, զոր կը պատրաստէր Պենկալայի կառավարութեան համար, կալկաթայի հայկական գերեզմանատան մէջ գտաւ տապան մը, 11 յուլիս 1630 թուագրութեամբ. « շատ աւելի հին քրիստոնէական տապան մը — կ'ըսէ նա — քան թէ « Ս. Յովհաննու (հին մայր եկեղեցի) » գերեզմանատան մէջ գտնուած Սր Շար. « նօքի տապանը որ, 1690ին իր ձեռք « կալկաթայի հիմնարկութեան հետ վերա- « բերութիւն ունեցող և առ հասարակ ըն- « դունուած աւանդութեան մը համեմատ, « ցարք ենթադրուած էր իբր ամենէն « հնագոյն տապանը ի կալկաթա »:

Յետոյ մեզի նկարագրութիւնը կ'ընէ միջադէպի մը՝ որ ամենամեծ շահեկանութիւն ունի Ֆորք Ուլիլէմի և հոն հաստատուած անգլիական առևտրական Մարմնոյ նախնական պատմութիւնը ուսումնասիրողաց համար: Հօճա իսրայէլ Սարհատ անունով նշանաւոր հայ վաճառական մը, 1687ին, ինքզինքը սիրելի բրա Ալիմուշ Շահի արքունեաց մէջ, ու մտերմացաւ անոր՝ շուրջ տասնուչորս տարուան որդւոյն՝ Ֆուրբուք Սիլարի հետ: Սարհատ ապազայ կայսեր բարեկամութիւնը վաստակած էր՝ անոր ընծայելով խաղալիքներ, որ այն ատեն իրեն շատ հաճոյ կ'անցնէին, որոնց համար Սիլար մեծ գոհու նակութիւն կը ցուցնէր, Հօճա Սարհատը ստէպ արքունիք կանչելով զինքը երկար ժամեր իբր քովը նստեցնելով, որպէս զի իրեն բացատրէ անոնց օգտակարութիւնը<sup>1</sup>): Այդ օրերուն մէջ, ինչպէս միշտ, հայերը՝

1. Արդեւնք սա եղաւ որ, 1698ի Յուլիսին, Անգլիական տանուվեցնազար բուփիի փոխարէն, իշխանին ստացան հրովարտակ մը՝ որով իրենց կը թոյլատրուէր նեկայ վարժուորներէն զմեռ կալկաթա, Սոթեանի և կովինարոր գիւղերու վարժակալութեան իրաւունքը:

1. Հ. Աւիշան Հարցական կը ղնէ. « կայծականց Գիթք Բեդայի. թարգմանակ է Յովհաննէ Զահեցւոյն » (Սխական էջ 385)